

**ՄԵՐ ԽԵՂՃՈՒԿ ԳԷՌՈԳ ԱԾՄԸՐՍ ԱԼ Ի-
ՄԱՋԵՐ ԷՐ ԹԵ ԻՆՀ Է ՀԻւանդ ըլլալն՝ և
սփոփանք չգտնալն . միայնակ և 'ի բան-
տի ըլլալ՝ և այցելու մը չունենալ : Զէր
կըրնար զիմանալ որ մայրն հեռանայ
իրմէ . և երբ նա քիչ մը մէկ զին դառ-
նար՝ ինքն ալ աշուրները անոր ետեէն
կը դարձընէր : Պէտք էր որ մայրն եր-
կայն ժամեր քովը նստի , և քնացած
ատենն ալ արթուն կենայ : Երբեմն
ջերմնատագնապ երազէ մը յանկարծ
արթըննալով տագնապած չորս զի կը
նայէր , որ տեսնար մօրը պատկառելի
երեսը իրվայ դարցած . այն ատեն կ'ու-
զէր անոր ձեռքը բռնել , իր կուրծքին
վրայ դնել և հանգիստ քնանալ տղու
մը պէս : Այս կերպով ալ մեռաւ » :**

Այս տառապանաց անզարդ պատ-
մութիւնը լսելէս ետեկ՝ սրտիս առաջին
դրդմունքն եղաւ սրգաւորին հիւղը եր-
թալ , և դրամական օգնութիւն մ'ընել ,
և եթէ կարելի է միսիթարանք ալ : Բայց
հարցընելով տեղեկացայ որ բարեսիրտ
գեղացիք փութացեր էին այսպիսի առ-
թի մէջ ամեն պէտք եղածը հոգալու . և
որովհետեւ աղքատներն ալ աւելի աղէկ
գիտեն իրարու ցաւերը միսիթարել՝ ես
համարձակեցայ մէջ մտնել :

Հետեւեալ կիրակի օրն ալ դացի եկե-
ղեցին . և մեծ զարմացմամբ տեսայ՝ որ
խեղճ պառաւն գայթ'ի գայթի կու դար
իր սովորական տեղը նստելու՝ խորանին
սստիճանաց վրայ : Զանացեր էր իր
որդւոյն համար սգաւորի նշան մ'առ-
նուլ . — այս գթոյ խանդաղատանաց
և յետին աստիճանի աղքատութեան
իրարու հետ մրցանքին պէս՝ սրտառուչ
բան չէր կըրնար ըլլալ . — մէկ սև երիշ
մը , կամ լաւ ևս ըսել՝ գունաթափ սեցած
թաշկինակ մը , և մէկ կամ երկու ասոր
նման բաներ էին բոլոր արտաքին նշանք
իր ներքին ցաւոցը : Երբ նայեցայ չորս
զին 'ի վերայ պատմական յիշատակա-
րանաց , հոյակապ ձեռագործաց , պաղ-
մարմարիոնի շքազարդութեանց , որովք
մարդկային մեծութիւնն հանգիսապէս
կ'ողբայ անցած դացած հպարտութիւնը ,
և դարձայ այս խեղճ որբեվարիին վրայ՝

որ տարիկով և ցաւերով ճնշած՝ ծռած
էր իր Աստուծոյն սեղանին առջեւ , և
բարեպաշտ՝ այլ կոտրած սրտով աղօթք-
ներ և օրհնութիւններ կը վերընծայէր ,
ճանչցայ որ այս ստոյգ ցաւոց կենդանի
մահարձանն՝ մէկալ ամենէն ալ աւելի
արժանաւոր էր :

Պատմեցի անոր գիպուածը ընկերու-
թեան մէջ հարուստ անձանց մէկ քա-
նիին , և սրտերնին շարժեցաւ . ջանա-
ցին անոր վիճակը ըստ կարելւոյն զիւ-
րացընելու , և ցաւերը թեթեցընելու :
Բայց ամեն բան՝ դէպ 'ի գերեզմանէն
մնացած քանի մը քայլերը դիւրելու հա-
մար էր : Մէկ երկու կիրակի ալ անցնե-
լէն վերջ՝ պառաւն ալ չերեցաւ իր սո-
վորական տեղը եկեղեցւոյն մէջ . և ես
այն կողմերէն հեռանալէս առաջ՝ լսեցի
գոհութեան զգացմամբ մը , որ հանդար-
տութեամբ իր յետին շունչը շընչեր էր ,
և գացեր էր միանալու իր սիրելեաց
հետ , այն աշխարհին մէջ՝ ուր ոչ ցաւ
կ'երենայ , և ոչ բարեկամք 'ի բարեկա-
մաց կը բաժնուին :

ՈՒՌՉ. ԱՅՐՎԱՆ
Washington Irving

ՀԱՅԻ ՊԱՏԱՌԻ ՄԸ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ ՄԱՐԴ

ՆԱՄԱԿ ՏԱԽԵՐՈՐԴ

ՈՐՈՎԱՅՆԻ ԽՈՂՈՎԱԿը

(Տես Երես 13)

Կը յուսամ սիրելի օրիորդիկ , թէ
հետզհետէ միտքդ աւելի կը լուսաւու-
րուի , քանի որ մեր պղտի ճամբորդու-
թեան մէջ առաջ կ'երթանք : Հիմա
պիտոր սկըսիս հասկնալ թէ ինչ կեր-
պով ուտելիք բերնին մէջ մանրուելով
ու լուծուելով , յետոյ ստամբսին մէջ
եփուելով , շաղուելով , տարրալուծուե-
լով ու կակուղ և յստակ խիւսի փո-
խուելով , արեան հետ խառնուելու յար-

մար վիճակ մը կ'առնուն, որպէս զի ա-
նոր՝ մարմնոյն ամեն մասանց մէջէն քա-
լելով շարունակ կրած կորուստներուն
տեղը լեցրնեն :

Մնկակազմ վառեակը խախաց փո-
խուի, շատ վար իյնալ է, կ'ըսես։ Սա-
կայն ոչ այնչափ նուաստ, ինչու որ
մարդ ըլլալու համար այն ճամբան բըռ-
նելու է։ Պէտք էր այն դոյացութիւն-
ներն՝ որ մեր մարմնոյն մեքենային մար-
մնակից ըլլալու որոշեալ են, նախ խոր-
տակէին այն կապերը՝ որ գիրենք վա-
ռեկի ու մնկի վիճակի մէջ կը պահեն,
որպէս զի ապա առձեռն պատրաստ
վիճակ մը առնուն ու նոր կապեր զօդե-
լու իրաւունքն ստանան, ինչպէս մարդ
մը որ նոր հայրենիք մը կ'ուզէ մտնել՝
պէտք է նախ առջինէն ելլէ։ Այդ ու-
տելիքները, որոնց վրայ ետքի անգամ
կը խօսէինք, թէ այնչափ արարողասէր
են, և անանկ երկայն աղաչանք կը պա-
հանջեն խախաց փոխուելէն առաջ
զորս և մենք իսկ անմարս կը կոչենք,
վասն զի միւսներէն աւելի ստամբուր
կը հոգնեցրնեն, ճշդիւ անոնք են՝ որ գո-
յացութիւննին աւելի հաստատուն կա-
պերէ բոնուած են, և ինչպէս են՝ ա-
նանկ մնալու կը յամառին, չուզելով
լուծուելու հաւանիլ, որ իրենց փառա-
ւոր այլակերպութեանը առաջին պայ-
մանն է :

Այս տեսարանը՝ որուն ներկայ կ'ըլ-
լաս այսօր, ասկէ ետքը ամեն զին պի-
տոր գտնես, որչափ որ բնութեան քըն-
նութիւնը երկնցնել ուղես։ Աստուած
մէկ կերպով մը միայն կը գործէ իր ա-
րարչագործութեանց մէջ, կամ գոնէ
մենք մէկ մը միայն կը ճանչնանք։ կ'եղ-
ծանէ որ նորէն շինէ, այն որ պիտոր
ըլլայ՝ եղածին նշխարքներովը կը շինէ,
մահուամբ կեանքը կը գործէ, եթէ այդ-
պէս միաքս կրնամ հասկցընել, և այն որ
մեր ստամբուրին մէջ պղտի եղանակաւ
կ'ըլլուի, ընդհանուր աշխարհիս մէջ
մեծ կերպով կը կատարուի :

Մարդկային ընկերութիւններն ալ
ուրիշ ամեն բանի պէս՝ այս ընդհանուր
օրէնքէն չեն խոտորիր, որով միշտ ա-

ռաւելութիւն մը չեն ստանար՝ երբ չեն
ուզեր թողուլ ինքզինքնին ժամանա-
կին մեծ ստամբուրին մէջ մարսուելու։

Մտիկ ըրէ ինծի, մինչդեռ ասոր վրայ
է խօսրը, և ըսեմ ու ցուցընեմ քեզի՝ թէ
որչափ այդ ուտելու պատմութիւնը՝
հանդարտաբար ընտանեաց մէջ որ
պատմուի, կրնայ իր բազուկները յաջ ու
յահեակ տարածել առանց իր սահմա-
նէն ելլելու. գիտես ինչու համար գաղ-
ղիան այսօրուան օրս անանկ զօրաւոր
ու կենդանի աշխարհք մըն է, ինչու
այնչափ ազգեցութիւն ունի աշխարհ-
քիս մէջ, և ինչու կը բոնադատէ իր
նախանձորդները որ միշտ իրեն նային։
Անոր համար է որ այն հազար ու մէկ
պղտի ընկերութիւնները՝ որոնցմով կը
բաղկանար միջին դարուն ժամանակ-
ները, անձնակամ յանձն առեր են
թողլու որ մարսուին, լուծուին ու կոր-
սուին, որպէս զի ամենը մէկէն հազար
անգամ աւելի գեղեցիկ և աւելի մեծ
կեանքով մը վերատին կենդանանան։
Եւ գիտես դարձեալ ինչու համար գեր-
մանիան, այն՝ աշխարհագրութիւն սոր-
վող պղտի տղոց ահազին արհաւիրքը,
իր աւելի բազմաթիւ ժողովրդովը հան-
գերձ, որ անհակառակելի կերպով ոչ
միայն աւելի լուսաւորեալ է՝ այլ բարուք
պատուականագոյն, իր ամեն տեսակի
հոչակառոր մարդոց լէգէններովը՝ գաղ-
ղիայէն ետքը կը քալէ իրապէս, թէ-
պէտ և ինքը հակառակը կը պնդէ։ Այդ
անոր համար է որ գերմանիան շատ մը
պղտի անմարս ընկերութիւններէ կը
բաղկանայ, որոնք մինչև հիմա ժամա-
նակին բոնութեանը՝ որ գիրենք լուծե-
լու ջանացեր է՝ կրցեր են դէմ զնել,
իւրաքանչիւրը ուզելով իր յատոկ ձեր
պահել. ուստի և ամենը կը կոռուին
չփոխուելու այն մննդարար խախացին՝
որ միայն կարող է ժողովրդեան սրտին
մէջ զօրութիւն ու կեանք տպաւորելու։

Բայց դառնանք շուտ մը սորը՝ եթէ
չենք ուզեր յանդիմանութիւն լսել։ թէ-
պէտ և ետքը հասկնաս պիտոր թէ այս-
օր անանկ մնունդ մը առջետ կը դնեմ՝
որուն մարսութիւնը ետքը քիչ մը

գժուար պիտոր գայ քեզի, բայց նաև պէտք չէ միշտ մնացդ կակուղ բոկեղ ներ մատակարարել չեմկարծերթէ գէշ բան ըլլայ երբեմն անանկ բան մը խած նել տալ անոր՝ որ քիչ մը աշխատութիւն կրէ:

Ուրեմն սորը կերակրոց անցք կու տայ երբ խախաց փոխուին, այսինքն երբ իրենց առջի ձեր և գոյութիւնը կորացնելու ըլլան:

Ահա մեռան. ինչպէս արդեօք պիտոր դարձեալ կենդանանան:

Սորին ետևէն, երկայն կը որ անցք մը կը ձգի, խողովակ մը միով բանիւ, եթէ այդպէս կ'ախորժիս, և անանկ երկայն երկայն, որ մարմնոյն երկայնութիւնը եօթը անդամ կը բովանդակէ. անոր համար ալ շատ մը ծակբերով իր վրայ պլուած է. այնպէս՝ որ թանձր ծրար մը կը ձեացնէ ողջոյն փորը լեցնելով։ Այդ ծրարը անուն մ'ունի՝ որ ամենուն ծանօթ է, աղկը. որ և երկու մասն կը բաժնուի. նրբաղիք ըսուածը, որ սուրէն կը սկըսի ու բոլոր ծրարը ինքն իր մով կը կազմէ. և ստուարադիքը՝ որ առջինէն աւելի կարճ է այլ աւելի հաստ, ինչպէս անունէն ալ կ'իմացուի, և կերպով մը առանձին ծրար մը կը կազմէ, թէպէտ և իրապէս առջինին շարունակութիւնն է։ Որովայնին վարի կողմէն կը սկըսի, անմիջապէս աջակողմեան զստին քովին, ուղիղ գծով վեր կ'ելլէ մինչև ստամոքսին մօտ, որուն տակէն կ'անցնի մեծ կորութիւն մը ձեացնելով նրբաղիքին առջևէն, ու ձախակողմէն վար կ'իջնայ մինչև բնոյն վարի կողմը, ուր և կը լშնայ։

Պիտոր հարցնես ինծի թէ ինչպէս կրնայ խախացը մազլցել ելլել այս խողովակին ծակբերուն մէջէն, որ այնչափ անդամ վրայէ վրայ պլուած է, և որ շարունակ կ'ելլէ ու կ'իջնէ։ Մի նեղուիր. խախացը ինքզինքը թողլու է որ ուրիշը քալցնէ զինքը։ Այն սողնական շարժումը՝ զոր որկորին մէջ տեսանք, և ապա նաև ստամոքսն ալ երևցուց մեզի, հոս ասոնց մէջ ալ կը գտնենք։ Մեր ուտելու ներքին մեքենային, զոր հիմա

քու թոյլտուութեամբդ աղեաց խողովակը կ'ուղեմ կոչել, վասն զի այդ է դիտնոց անոր սեփականած անունը, այդ սողնական շարժումը՝ անոր մէկ ծայրէն միւս ծայրը կը թագաւորէ, ճշդիւ ըսելու համար։ Ուտելիքը բերնէն ելածին պէս կ'առնու և ալ չթողուր. մինչև որ կամաց կամաց ստուարաղի. քին ծայրը տանի։

Եթէ ապակիէ որովայն մ'ունենայիր, որուն մէջէն կարելի ըլլար տեսնել ինչպէս կ'աշխատի աղկը, մէկ մեծ ահազին որդ մը կարծէիր պիտի տեսնալ, որ ծրարի պէս պլուած ինք իր վրան, բոլոր օղակներովը շարունակ շարժէր։ Մաքէդ չէր կրնար անցնիլ՝ որ այդպիսի շարժում մը ներսի դիդ ունենաս, և սակայն աշխարհիս մէջ քեզի հետ ան ալ մէկտեղ սկսած է և կը տեէ, և միայն կեանքիդ հետ կրնայ դադրիլ, թան մը չհանգչիր, կը տեսնես, մարմնոյդ ներսի դին, նաև երբ դուն քուն կ'ըլլաս։ Մշտատե գործատուն մըն է մարմինդ, ուր քեզի համար անդադար կ'աշխատին, դիշեր ցորեկ. և հարեւանցի ըսեմ, աղէկ օրինակ մըն է այդ՝ որ ներքինն արտաքնոյն կու տայ։ կը յիշես ինչ որ անցած օրը կ'ըսէի քեզի ներքին հասարակապետութեանը վրայ, և այն գաւառներուն՝ որ դու կը կառավարես։ Շատ ամօթալի բան կ'ըլլայ այդ պղտի թագաւորութեանը համար՝ որ անգործ և առանց բան մը ընելու կենայ, մինչդեռ պղտի հասարակապետութիւնը անանկ աղէկ կ'աշխատի. և թագուհի մը՝ որ իր արուեստը՝ ի գործ ածել գիտէ՝ ծուլութիւնը իր սահմաններէն մերժելը պատիւ սեպելու է. այդ բառը իր դրացիներուն անծանօթ է։

Խախացը, այս շարժուն անցքին մէջ մտնելէն ետքը, ոչ այնքան վտանգի մէջ կ'ըլլայ հոն անշարժ մնալու, որչափ արագաբար ճամբան քալելու. և հիմա կը սորվիս թէ ինչու։ Այլ այս վտանգին դարմանը հոգացեր են։ Բոլոր խողովակին երկայնքը, և զլխաւորապէս սկիզբը, միջոցէ միջոց առածդական տախտակներու կը հանդիպի, որ իր անցքը

կը փակեն, և չիկրնար անցնիլ մինչև որ անոնց ետերը հաւաքուելով, բաւականապէս ուժով զանոնք առջևէն մղէ: Այս կերպով իր անցքը շարունակ արգիլած կը դտնէ. բայց անով, վերջի աստիճանի կարևոր գործողութիւն մը վրան կը կատարուի հանդարտ կերպով:

Բայց քեզի պէտք է նախ զուրցել որ այն գոյացութիւնները՝ ուստից ուտելիք կը բաղկանային և ստամփուն մէջ քակտուեցան, բոլորը մեր արեանը մէջ թափանցելու որոշեալ չեն: Մեր ուտելիքները կերպով մը այն քարերուն կը նմանին, զորս Քալիֆորնիայի ու կէխնդրակըն փոշի կը դարձնեն, անոնց մէջ բովանդակուած ոսկիի մասնը կունքը առնելու համար: Ուտելեաց ոսկին ալ այն մասն է՝ որ արիւնը կրնայ իրեն օգտեցնել. մնացորդը միայն նետելու արժանի է. և այս բաւական է քեզի հասկցնելու թէ ինչու համար կտոր մը միս աւելի մնունդ կու տայ մարմնոյդ՝ քան թէ ամբողջ պնակ մը աղցան: Միսը ոսկիէ լեցուն քար մըն է, աղցանը հազիւ թէ ասդիս անդին քանի մը երակ ունի անկէ. և ինչ որ աղիքին մէջ կը կրէ կը տանի, զրեթէ բոլորը նետելու է:

Արդ նրբաղիքին սկիզբն է, այսինքն այն մասին մէջ որ առաջնադի կը կոչուի, և որուն երկայնութիւնը գրեթէ տասուերկու մատն ըլլալով՝ լատինական տասուերկու նշանակող բառով մաօդեոստ կ'անուանեն. այս մասիս մէջն է՝ որ արեանը գնալի մասերը կ'ընտրուին ու կ'որոշուին անոնցմէն՝ որ պիտի մերժուին, բանի մը ծառայել չկարենալով: Այդ գործողութիւնը ամենակարեսոր է, ինչպէս կրնաս ըմբըռնել. և եթէ խախացը արագընթաց անցած ըլլար նրբաղիքին մէջէն, ոսկին վտանգի մէջ կ'ըլլար աւելորդին հետ զուրս քշուելու:

Գոյացութիւնք՝ յետ ստամփսին մէջ յապաղելու, դարձեալ մէյ մըն ալ առաջնաղիքին մէջ կանկ կ'առնուն, որ նուրբ և տկար ըլլալով՝ շատ նեղը կը մոնար զանոնք ամփոփելու, մեծ անց-

քին ժամանակը՝ որ կերակուրէն մէկ կամ երկու ժամ ետքն է, եթէ իր կողմունքները ընդլայնելու կարողութիւնը չունենային, և անանկ կերպով ընդլայնելու՝ որ մեծ առիթներու մէջ մինչեւ ստամփսին սովորական մեծութեամբը կ'ուոխին: Ուստի և ոմանք զայն իրը երկրորդ ստամփս մը համարած են: Եւ արդարե, անոր ըրած գործողութիւնը իրեն իրաւոնք մը կու տայ այդ պատուոյ տիտղոսին: Ինքն է որ ստամփսին գործողութեան լրում կու տայ, և կը նայ զուրցուիլ թէ առանց իրեն բան մը չկրնար ըլլալ:

Առաջնաղիքէն վեր, ստամփսին ետեր սպնզի պէս ծածկուած բան մը կայ, նման այն գեղձերուն՝ որ բերնին մէջ տեսանք: Ասոր Պանկրէաս ծիծաղելի անունը տուեր են. ծիծաղելի կ'ըսեմ, վասն զի երկու յունական բառերէ առաջ կու գայ որ բողոք միս կը նշանակեն. արդ պանկրէասը, որ լորձնաբեր գեղձերուն նման տեսակ մը սպունգ է, գորշագոյն հատալից ծրարի մը երևոյթն ունի, և ամենելին մնուած չէ: Ինչ ալ ըլլայ իր անունը, մեր այս սպունգը՝ առաջնաղիքին հետ պղտի խողովակով մը կը հաղորդուի, որուն միջոցաւ, երբ խախացն անոր մէջ կը հաւաքուի, առատաբար հեղանիւթ մը կը թափէ վրան, որ բերնի լորձունքին բոլորովին նման է:

Անմիջապէս այն տեղոյն մօտ՝ ուր պանկրէասին խողովակը առաջնաղիքին մէջ կը բացուի, ուրիշ խողովակ մըն ալ կու գայ կը բացուի, իր հեղանիւթն ալ մէջը բերելով ու թափելով. այս երկրորդ խողովակը լերդէն կու գայ, որուն մէջ մաղձը կը շինուի, որ դեղնորակ կանաչ գէշ հեղանիւթ մըն է, և անունը արդէն իսկ պէտք ես գիտնալ. այս հեղանիւթը ուտելեաց այլակերպութեանը մէջ մեծ ծառայութիւն մը կ'ընէ:

Մաղձը և լեարդը շատ կարեսոր բաներ են և վրանին մէկ երկու խօսք զուրցելը բաւական չէ. առաջիկայ նամակս անոնց վրայ խօսելով պիտոր սկըսի: Որպէս զի միտքդ աւելի երկայն ժամանակ

՚ի կալս չթողում, կրնամքեզի ըսել առ
այժմ՝ որ ոսկիին ու աւելորդին ընտրու-
թիւնը՝ ինքնիրեն խախացին մէջ կ'ըլ-
լովի, յետ պանկրէասին և լերդին եր-
կու հեղանիւթներն ընդունելու։ ի՞նչ
կերպով, օրինակի աղագաւ։ Ամօթով
կ'ըսեմ՝ որ զայն քեզի մեկնելու պար-
տաւորութիւնը վրաս չեմ առնուր։ Քի-
միական գործողութիւն մըն է հոն կա-
տարուածը. քիչ մը ետքը այդ բառը
քեզի մեկնելու առիթը կ'ունենամ։ Սա-
կայն Աստուած մեզմէ աւելի մեծ քի-
միագէտ մըն է, որուն գաղտնիքը դեռ
չենք կրցած գտնել։

Սակայն, սիրելի օրիորդիկ, պէտք ես
պատրաստ կենալ ուրիշ շատ գաղտ-
նեաց հանդիպելու, եթէ այդ պղտի
կտոր մը մնի և ոսկրի քննութեանը՝
ուստի մարդկային մարմինը կը բաղկա-
նայ՝ մինչև ծայրը ուզենանք երթալ։
Այս ատենս կը յիշեմ՝ կամիլ Տէմու-
լէնի սուրբ Յուստինոսին վրայ ըսած այն
խօսքը, որ իր գլուխը ձեռք բռնած կը
կրէր։ Քիչ մը ետքը սորվիս պիտի թէ
ով էին այդ երկու մարդիկը։ Զեմ ու-
զեր ըսել քեզի որ ճշդիւ դու ալ անանկ
ընես, վասն զի դու այլոց ծանակ կ'ըլ-
լաս. սակայն մէկ տեսութեամբ մը,
թերեւս բոլորովին մեղադրուելու չէր։
Մարմիննիս յիրաւի տաճար մըն է՝ ուր
կը բնակէ Աստուած, ոչ անդործ եղա-
նակաւ և իր ներկայութիւնը ծածկե-
լով, այլ կենդանի և անդադար գործե-
լով, մեր տեղը հսկելով այն յաւիտե-
նական օրինաց խորհրդաւոր կատար-
մանը վրայ՝ որ զարեւ երկնից մէջ կը շար-
ժեն, և խախացին աղեաց մէջ սողալ
կու տան։ Մենք կ'ուտենք, այլ Աստուած
է որ զմեզ կը մնուցանէ։

Կը շարունակուի։

ՖԵՐԺԻՆԱՆՏՈՍ ՏԸ ԼՇԱԲԸ

Ֆ. տը Լրսէրս երևելի քաղաքագէտն
և ճարտարապետը, ծնեալ ՚ի Վէրսայլ
1805ին. 1825էն ետքը վարչական գոր-
ծոց մէջ մտաւ իրեւ օժանդակ լիս-

պոնայի ընդհանուր հիւպատութեան։
1827ին լա-ֆէրրոնէ կոմսին ձեռքին
տակ արտաքին գործոց վաճառականու-
թեան վարչութեան պաշտօնատան մէջ
դրուելով, 1828ին հիւպատութեան ստո-
րին աստիճանն՝¹ առաւ, և յետոյ թու-
նուզի ընդհանուր հիւպատութեան օժան-
դակ եղաւ. Ալճերիի արշաւանքէն քա-
նի մը ամիս վերջը, Դոզէլ մարաջախ-
տին դրկուեցաւ՝ կոստանդինայ գաւա-
ռին նուածման նկատմամբ, ուսկից
1831ին Եգիպտոս անցաւ ստորին աս-
տիճան հիւպատութեան և փոխահիւ-
պատի պաշտօնները վարելու համար։
1833ին Գայիրէի երկրորդ կարգի հիւ-
պատութեան պատույն արժանա-
ցաւ. Երկու անգամ յանձն առաւ Ալճք-
սանդրիոյ ընդհանուր հիւպատութիւնը,
մասնաւորապէս 1834-1835ի մեծ ժան-
տախտի միջոց՝ որ գրեթէ ժողովրդեան
երրորդ մասը չնշեց, և որուն համար
յետոյ 1836ին լեգէոնական պատույ
խաչովը վարձատրեցաւ. Նոյն տարւոյն
մայիսի 1ին դարձեալ ընդհանուր հիւպա-
տութեան և վարչական պաշտօնան հրա-
ւիրուելով յեգիպտոս, տասն ութ ա-
միս քաղաքային կարևոր հանգամանաց
մէջ ետեղակալութիւն ըրաւ։ Իպրա-
հիմ-բաշային Ասորւոց երկրին տիրելը
իրեն օգտակար ըրաւ, ՚ի պաշտպանու-
թիւն քրիստոնէից, և միանգամայն
սովորանին՝ Եգիպտոսի փոխարքայի Մէ-
հէմէտ Ալիի հետ օգտաւէտ յարաբե-
րութեանցը վերստին հաստատութեան
պատճառ եղաւ։ Երբ արձակման հրա-
մանն ընդունեցաւ, 1838ին Բարիզ ո-
րոշուեցաւ՝ որ Ռոդէրտամ երթայ Գաղ-
ղիոյ հիւպատութիւնը վարելու։

1839ին Մալագայի՝ 1842ին ալ Պար-
չելոնայի հիւպատ անուանուեցաւ, ուր
իր վարչական ասպարէզը մեծ փայլ մը
պիտի առնուր։ Նոյն տարին նոյեմբեր
ամսոյն՝ երբ քաղաքս ոմբաձգութեամբ
կը կոծուէր, և ուրիշ դիպուածոց մէջ,
որոնք անկէ ետքը եղան, ինքը այսպի-
սի դժուարակնծիոն կացութեան մը

1 Élève consul.